

— Ուրեմն շուները զգեղ պիտի պատառ էն՝, հարցուց Դուետիանու։

Անիկետոս չի պատասխանեց և կայսեր նայեցա, իրը թէ նորա հարցման պատասխանը չէր համեցած, և կամ թէ իր արտասանած բառերը չէր իշեր։

Խարոյին քեզ համար պատրաստ է, իսկ իմ հրամանաւս մոխիրդ օդին մէջ պիտի ցրուին։

Անիկետոս լրեց, և հաստատուն նայուածք մը յերկինս ուղղելով, խաշարազուկ կեցաւ։

Դուետիանու լի երկիրդիւ և կատաղութեամբ, պահապանաց հրամայեց որ տանին

Դասմետիհանոս մերձեցաւ և կոպտաբար քա-
դուկէն ըռնելով,

— Փու մարգարէութիւնդ պիտի չըստուցուի, բայց անզութ արհամարհանօց. ահա

Խարոյին քեզ համար պատրաստ է, իսկ իմ հրամանաւս մոխիրդ օղին մէջ այսին գրուին,

Անիկետոս լոեց, և հաստատուն նայուածք
մը աերիինս ուղղելով, խաչարագուկ կեօաւ:

Դոմետիանոս լի երկիրդիւ և կատաղութեամբ, ապհապանաց հրամաւեց ոռ տանին

զնա Մամերտեան բանտը, ուսկից հետեւեալ օրն աէտք էր եղթաւ. Որիսեան ռաշտո խա-

Հայութական համար :

Digitized by srujanika@gmail.com

ԱԽՆԵՐՈՐԾՎԻՑ ՅԻՒՏՆԱԿԱՆ

(See page 221)

— 3 —

Կիրայն. — Խաւոնուածն. — Արուեստն բովանդակութիւն մ'է կինաց. — Վայրիկեանն.
— Վիճակ մարդկանց ընդ մէջ դիւցազնական եւ մեղլի բարուց.

30 ապրիլ 1864.

Тատ աւելի դժուարին է ինձ վենեակեցի նկարչաց վրայ խօսիլ քեզ՝ քան թէ այլոց։ իրենց պատկերաց առջեւ՝ քննելու և զատելու փափացը շի զար. զայր բռնի միայն կարելի է ընել։ Աշքերն կը վայելեն, և ոչ այլ ինչ. զոքս այնպէս կը վայելեն, ինչպէս վեշտասաներորդ դարու Վենեակեցոց աշքերն. վասն զի Վենեատիկ Փլորենտիոց պէս զրափան կամ քննադատական բաղաք մը չէր բնաւ. նկարչութիւնն ոչ այլ ինչ էր անդ բայց եթէ ամբողջութիւն շրջակայ հեշտալեաց, զարդարննք սեղանատան կամ ճարտարագետական անկողնոցի մը։ Զայն ըմբռնելու համար պէտք է հեռուն նստիլ, աշքերը փակել, և զզացմանց նուազելուն սպասել. այն ժամանակ միարն իւր պաշտօնը

կը կատարէ : Ահաւանիկ երեք կամ չորս
նախապատրաստիլ գաղափարներ . այսպիսի
առարկայի մը վրայ՝ կը գուշակուի , կ'ուրուա-
գուուի , չի գրուիր :

իտալիոյ միս բոլոր քաղաքաց մէջ վեւ-
նետիկ ո՞չ միայն որիշ, տարրեր քաղաք
մ'է, ազատ ի սկզբանէ և հազար երեք հա-
րիւր տարիներու շընչնին մէջ, այլ նաև ի-
տալիոյ միւս բոլոր գաղաքաց մէջ որիշ,
տարրեր երկիր մ'է, իւր յատուկ հողով մը,
երկնքով մը, կիմայով մը, մթնոլորտով մը:
Փլորինտիոյ հետ բազատելով, որ միս կե-
զրոնն է, ջային երկիր մ'է այս ցամա-
քային երկրի մը քով: Ցեսութեան ասպա-
ռէզն հաս մի և նոյնը չէ մարդուզ համար:
Փոխանակ յատակ զրցագերու, յափաւոր զոյ-

ներու ։ անշարժ մակարդակներու, աշքն ան-
զաղար կը նշմարէ՛ նախ շարժուն և ֆայլ-
ֆլուն մակերեւոյթմ մը, երփներանդ և անընդ-
հատ լուսոյ ցոլացում մը, զմայլելի խառ-
նորդ մը երակաւոր և ձուլուած գոյներու,
որդ առանց հաստատուն սահմանի կը շարու-
նակուին իրենց շրջակայըք զարձեալ կա-
կուզ զօլորչիէ թափանցիկ պատառ մը, զոր
անընդհատ գոլորշացում վեր կը հանէ ջրէն՝
ձեւերը քողարկելու, հեռուուրութիւնները
կապոցոցներու և երկնից մէջ տարածելու հա-
մար մեծամեծ ամսերը. նոյնպէս հակապատ-
կերն է՝ որ ամեն տեղ զէմ առ զէմ կը
զնէ թանձր, սաստիկ և ջրով փայլվլած գոյ-
նը՝ ծովէ թրջած չէնքերու աղօս և քարային
գոյնին հետ։ Չոր երկիր մը մէջ աշքի զար-
նող բանն պէտք է լինել զիժեն. իսկ խոնաւ
երկիր մը մէջ թիժն։ Այս բանս լաւ կը
տեսնուի ֆլանդրիոյ և Հուանդիոյ մէջ. տե-
սարանն ընաւ հօն յարմարած չէ շշագծին
փափութեանց, զոր կէս մը կը խաւնափըն-
դորէ միջանկեալ խոնաւ օգն. նա կանգ ա-
ռած է երփներանգի ներդաշնակութեանց
դրայ, զոր կը կենաւանցնէ ընդհանուր թար-
մութիւնն և զոր կ'երփնաշարպէն շրջասփիւ-
գոլորշոյն փոփոխական խոտութիւնքն։ Նմա-
նապէս Վենետիոյ մէջ, ի բաց առեալ այն
տարրերութիւնը որք կը բաժնեն այր լըր-
թագյոյն ջուրը և տմոյն տղմերով և Ամբա-
սերդամի և Անլերսի ածխային երկներով
ծիրանեփոյն գարճած այս աւաշները, աշքն
ճարաար գունաւորի կը զառնայ՝ ինչպէս Ան-
վերսի և Ամսաերգամի մէջ։ Ասոր ապա-
ցոյցն կը աեսնուի վենետիկեցոց առաջին
ճարտարապետութեան մէջ, այն խայտարդե-
տութեան մէջ պորփիւրի, օճաքարի և թան-
կազին մարմարիոններու՝ որոնք կը զրուազեն
իրենց պալատները, ուկուզ աստղազարդուած
այդ մթին ծիրանեփոյն մէջ՝ որ կը լցցընէ
Սուքը Մարկոսը, միւսինի փայլվուն գու-
նոց և լուսեղէն բանուածոց մասին ունեցած
իրենց այդ եզական և յարատեալ ճաշակին
մէջ, իրենց աւելնէն հին ազգային նկարու-
թեան ուժգնութեան և պայծառութեան մէջ։
Վիլարենիներ, կարպակիոսներ, կրիվելի-
ներ, աւելի եպը Յովիանէս թելլինի,

կ'աւետեն արդէն ուսուցչաց փայլերը։ Սոքա,
որմանկարը շատ տղօտ համարելով, զրեթէ
միշտ խւզը գործածեցին. և Վազարի, իբր
ծշմարիս փլրունոտացի, կը մեզարէ զջիւ-
ափանոս և անմիջապէս ըստ բնութեան նկա-
րելուն ու գծազրութիւն շրջնելուն պատճառաւ,
և կարծելուն համար՝ թէ ստոյգ նկար յա-
ռաջ բերելու մի միակ և լաւագոյն միջոցն է
իսկոյն նկարել նոյն իսկ գոյներոյ, առանց
յատաջուց փորձելու շրջազծերը մատիսով մը
թղթին վրայ ։

Երկրորդ և աւելի զօրաւոր պատճառ մ'ալ
այս է, որ մարզուս շըձակայցէն զամ՝ նոյն-
պէս կիմայն եւս կը փոխէ իւր խառնուածը
և իւր բնազգունքը։ Բնախօսց հարեւանցի
միայն անցած են այս ծշմարտութեանս վը-
րայէն, բայց ճանապարհորդի մը համար այդ
յայսնի է։ Կենդանի մարմինն կազ մ'է
խտացած, կազմաւորուած, ընկղզմած մթնո-
լորտին մէջ, հաստատուն նուազմամբ և նո-
րոգմամբ, այնպէս որ մարզն մասն մ'է իւր
միջավայրին՝ անընդհատ վերանորոգուած իւր
միջավայրով։ Ամբողջական մեքենային աւելի
կամ նուազ երազ կամ զժուարաւ ծծերոն և
ուրս արձակելուն համեմատ իւր ձգտումն և
իւր զործողութիւնը եւս տարրեր են. ուղե-
զային գործողութիւնը, ինչպէս և միւսներն,
կը կախուին հոսանքի արագութենէն կամ
զիւրութենէն, որոց միւսներուն պէս՝ նորա
եւս ալիք մ'են։ Զոր օրինակ, հիսոխային
մարդ մը երկու կամ երեք անզամ աւելի
կը ձեէ և կը զօլորշացնէ քան թէ հարա-
ւային մարդ մը. և ընդհակառակն, իւր զիւ-
րազգածութիւնն, այսինքն է՝ իւր յուզմանց
յանկարծականութիւնն և սաստիւթիւնն, եր-
կու կամ երեք անզամ աւելի սակաւ է։
Բաղզատեցէց Հոլանդական ֆրիզի գլուզացի
մը կամ ձի մը զաղղիական թերթիոյ զիւ-

4. Ըստ մն մի քանի փորձեր մասկերութեան արդա-
սաց վրայ։ Գուզգիացի գործուորց՝ որոնց երկու մերամ-
ութեանց գործ կը կատարէին քան զանդիացի գործու-
ուոր մասկ կը անանէին։ Տարիք մը յետոյ, իրենց աշ-
խատակի ընդունակութիւնն, այսինքն է՝ ուշագրու-
թեան զօրութիւնն և իրենց մինչորդն աղդեցութիւնն,
կրկնապակուած էր։

զացւայ մը կամ ձիու մը հետ, լոմբարդիոյ իստալացի մը կալարրիոյ իսալացւայ մը հետ, թուս մը Արքարի մը հետ¹, Մենք տակամին շենք գիտեր ստուգիւ այն ճիշդ կանոնները որոնք կը կապե՞ն աւելի կամ նուազ ցուրտ ու խոնաւ օդոյ հետ՝ սնունդը, շնչառութիւնը, մկնային զօրութիւնը, յուզման ընդունակութիւնը, գաղափարաց զանազան կարգեցունը ծնունդը. բայց այս յօյտնի է, թէ այնպիսի կանոնց կան, Ամեն աեղ և ի հարկէ՝ կլիմայն, բնական խառնուածն և բարյական շինուածքն զիրար կը բռնին, ինչպէս շղթայի մը երեք անընկհատ օղերն. այն որ կը խանգարէ առաջինը՝ կը խանգարէ երկրորդը, հետեւարար նաև երրորդը: Վենելուիկ և գետահովիտն Փոյի՝ խալիոյ Ստորին-Նահանգներն են. առափ խառնուածն և բնաւորութիւնն հոն այն եղանակաւ փոխուած է՝ ինչպէս ի Ստորին-Նահանգու: ինչպէս Փլանդիոյ մէջ, նայնպէս և հոն կը գոտնաին սպիտակ և վարդագյու մարմիններ, գեղին և շէկ մասեր, թանձը մարմիններ, թոյլ և քիչ մը զիրցած, որոնք հակապատկերը կը կազմեն հարաւային խտալցւաց սեաւ մազերուն, աշխոյդ նիհարութեան, քանդակածոյ և ազնուական զիմաց, զօրսոր մկանաց: ինչպէս Փլանդիոյ մէջ, նայնպէս և հոն կը գոտնուի սիրավառ նաշակ զգայական հանդից, նրին հետազոտութիւն զիրքակեցութեան, ստորնութիւն զրական կամ հայեցողական մտաց, որը հակապատկեր կը կազմեն այն սուր, խանական, նուրբ, և մինչեւ ի յատակամոլութիւն զիմոզ իմացականութեան, որ կը աենուուի Փլորենտացւոց² ամեն զրուածոց և բովանազի կենաց մէջ: ի սիրքանէ անսար այնքան զուարթ և այնքան քիչ զասական ճարտարապետութիւնն, հնագետասաններորդ զարէն սկսեալ հեշտասէր շրջանն բարուց³, աւելի վերջը՝ հանցյօց հանրափա-

նութիւնն, վեցամսեայ բարեկենդանն, արձանազրուած և անմիւ անհամեստ կանայքն, պետական հաստատութիւն մը դարձած երաժշտութիւնն, ամեն ժամանակ, ասարազներու և հանգը մներու շքեղութիւնն, երփներանգ փառաւոր զաղմատական պատմուանը, մետաքսանամուկ զարգաներն, ըրուայլ ոսկին և աղամանզգ, արեւելեան պերճութեան և երեւակայութեան անընդհատ շփումն, կրօնի մէջ հաստատուած թոյլուութիւնն և քաղաքականութեան մէջ ներուած անարպերութիւնն, յորդառատ յաջոզաւթիւնն, իրախուսուած հեշտասիրութիւնն, պատուփրուած աննողութիւնն, այս ամենայն կը ցուցընէ մի և նոյն նախնական և զրլիաւոր զիրքը, այսինքն է, բանաստեղծութիւնը զգայական կենաց մէջ զնելու յարմարութիւնը, և ցնծութիւնը ու գեղեցկութիւնը իրերաց հետ միացնելու տաղանզը: Սա այն աղջային բնաւորութիւնն է՝ զորնկարիչը կը ներկայացնեն իրենց պատկերաց մէջ. այն է՝ զոր եղածէն աւելի կը զեղեցկացնեն նորք իրենց երփներանցաց մէջ. սուր են իրենց ձեռագործներն և իրենց շշլավայրքը՝ զորս ի ցոյց կը զնեն իրենց մետաքսից, իրենց թակչներուն և իրենց մարզարաց մէջ, իրենց վանդակասեանց, իրենց սիւնեարներու և իրենց ոսկեզօծմանց մէջ: Նա աւելի պայծառ կ'երեւի նկարչաց քոյլ քան եթէ ինքն յինքեան: իրենք եղան որ զայն զաեցին, որուեցին, աեսանելի ձեւով մը մարմնացաւցին: Ամեն աեղ մեծամեծ արուեստաւորքն են պատգամաւորք և թարգմանք իրենց ժողովրդեան, Յորդանս, կրիցէր, Ծորէնս՝ Փլանդիոյ մէջ: Ցիսիանոս, Ծինասորենտայ և Պ. Վերոնացին՝ Վենետիկութիւնը մէջ: իրենց բնագրումն և հայեցողութիւնը զանանը կ'ընեն բնապաշտք, հոգեբանց, պատմիչք, իմաստատէրք. նորա կը մտածեն այն զաղափարը որ կը կազմէ ի-

1. Ուելինգտոն կ'ըսէ. թէ «Աւ որ գաղղիական բանակ մը կարեւոր եղանակ ունի, ուս պանիսիակ բանակ մը առաստութեան մէջ է, իսկ անդիշական բանակ մը անօրեւթեանէ»:

2. Փլորենտացիք կուլ (grossolani) կ'ահաւանէին զվենեկեցիս:

3. Ալեսանկըլլոյ Մեսանացի: կ'ըսէ վաղարք: դասց

հաստատակելով Ամենափիկ, ուր մատչ նու իշաների նըշկարութիւնը: Նա այս քաղաք ընարեց, և հոն զինցը շատ սիրեցին ու փափայեցին առնուականց, «իւր լավագաց հեշտասէր և պագլու անձ մը ըլլուրն պատաւուած»:

րիենց ցեղը և իրենց ժամանակը, և ընդհանուր ու ակամայ համակրութիւնը՝ որ կը կազմէ իրենց հանճարը, կը հաւաքէ ու կարգի կը դնէ իրենց մոտաց մէջ, ստոյգ համեմատութեամբք, անհուն և իրերաց պատահող տարերքն աշխարհիս ուր ամփափուած կան։ Եւ իրենց ընտրողութիւնն զիտութենէն աւելի անզին կ'անցնի, և իրենց ի լոյս ընծայած զազափարակն ստեղծածն աւելի ազդու բովանդակութիւն մ'է, կեղոսնացած և աւելի կենդանի պատկերն, կատարեալ և օրոշէլ զէմքն իրական ստեղծածոց՝ որոց մէջ նորա ապրեր են, Նորա կաղապարը կ'առնուն՝ յորում ընութիւնն թափեր է իրերը, որ և գծուարահալ ձուլմամբ մը լեցուած, կոշտ և խանգարուած ձեւեր միայն յառաջ կը բերէ, նորա կը զատարկեն զայդ, անոր մէջ կը հեղուն իրենց մետաղը, աւելի կախող մետաղ մը, կը տարցնեն իրենց հարցը, և արձանն որ իրենց ձեւերով կ'ենէ կաէն, կը կրինէ ռուաչին անզամուան համար կաղապարի թշնագծերը՝ զոր նախորդ ճռկամեներն աղաերով ժաթիւուած և կոտրուածներով ճեղքուած՝ չէին կրցած կերպարանել։

Այժմ՝ նկատենք այն վայրիեանը՝ յորում երեւցան նորա։ Ամեն ժամանակի և ամեն աշխարհի մէջ, արուեստական ձեռագործները յառաջ բերողն է այն բազմամասն և խառն վիճակն՝ զոր կ'ունենայ հոգին երբ կը զրանուի ընդ մէջ երկու զարագլից և երկու կարգ զացմանց մէջ բաժնուած։ Նա թողլու վրայ է մեծին ճաշակը ախորժելոյ ճաշակին համար։ օսկայն մէկէն միւսը անցներու միջոց նա երկուեր իրարու հետ միացնէ։ Հարկ է որ նա ունենայ նաև մեծին ճաշակը, այսինքն է՝ աղնուական ձեւեր և աղպու կը բերը, առանց որոյ իւր արուեստական ձեռագործներն զեղեցիկ միայն պիտի լինէին։ Պէտք է որ նա արդէն ունենայ ախորժելոյ ճաշակը, այսինքն է՝ հաճայից պէտքը և զարդարանաց հովը, առանց որոյ նա գրծողութեամբք պիտի չի զուարձնանար։ Այս պատճառու անցաւոր և թանկազին կը բուսնի միայն երկու ժա-

մանակաց իրարու հետ միանալու միջոցին, ընդ մէջ զիւցազնական և եպիկուրեան բարոց, այն պահուն՝ յորում մարզն, տաժանեցի և երկայն պատերազմական զործ մի կատարելով, հիմնարկութիւն մի կամ զիւտ մի ընելով, կը սկսի հանգչի, անոր զրջակայքը կը զիսէ և կը մոտածէ՝ իւր զուարձնեան համար՝ զարդարել ահազին մերկ շնչը, որուն քարերը շարեցին և որմերը շնչեցին խր ձեռքն ընելուն։ Քան զայն յառաջ շատ կանուխ պիտի լինէր։ Նա բոլորովին ճգանց մէջ էր և բնաւ չէր մոտածեր վայելից վրայ, իսկ սակաւէկի ինչ յետոյ, շատ ուշ պիտի լինէր այն. վասն զի նա վայելքը միայն կը մտածէ, և բնաւ չի խորհիր ճըգանց վրայ։ Երկուորին մէջ կը գտնուի միակ վայրկեան մը, աւելի կամ նուազ երկայն հոգւոյն աւելի կամ նուազ երազ կերպարանափոխութեան համեմատ, և յորում մարդիկներն տակաւին զօրաւորք, ուժգինը, ընդունակը վերագոյն յուգմանց և յանդուզն նախաճեռնութեան, կը թողուն որ թուլանայ իրենց ամուր պիտի կամքը՝ սրանցելի կերպով զսարթացնելու համար իրենց հոգին և իրենց զզայարանները։

Այսպիսի է ահա այն փոփօխութիւնն որ կ'ըլլայ ի վեհետիկ, ինչպէս նաև բովանդակ խառիսյու մէջ, հնգետասաներորդ և վեշտասաներորդ զարոց մէշտեղ։ Քիսնիյ պատերազմն վերջին արարուածն է զիւցազնական վաղեմի թատերափաղին։ Հնն, հին հաստարկագետութեանց իրրու ամենէն զեղեցիկ ժամանակին մէջ, կը տեսնուի պաշարուած ժողովրդ մը՝ որ ինց զինքը կ'ազատէ բարուովին անկառօնի և անյուսալի կերպով, արուեստառորներ՝ որոնք նաև եր կը հայթայթեն, յաղթական Պիզանի մը՝ որ բանտ կը մտնէ և անկէ ուրիշ բանի համար զուրս շեներ՝ բայց միայն յաղթանակը նորէն սկսելու համար, կարուու Զենոն մը՝ որ ասկաւին կ'ապրի յետ քառատուն վերքեր ընդունելու, եօթանանամետայ զուրս մը,

4. Վայինձանեալ յամին 1418։ Խը կեանքն Պիուտարքեաց նկարագրած մարդկանց կենաց նման կամք մ'ու-

կոնտարինի՝ որ կ'ուխտէ իւր նաւը բնաւ ձեռքէ չի թողար, մինչեւ որ թշնամոյն նու սատորմիզը չի բռնուի, երեսուն ընտանիք աղնուականաց կարգէն, զեղավաճառը, համեմալաճառը, զինելիանառը, մուշտակավաճառը, անձնանուիրութիւն մը, արիութիւն մը, հասարակաց ողի մը՝ յար և նման Աթենացոցն՝ ի ժամանակու թեմիստոլիեայ, և Հոռվմայեցոցն՝ ի ժամանակու ֆարիսոի կունկոսառի: Եթէ այս վայրիկենէս օկսեալ ներդին վառարանն իը պաղի, սակայն անոր տաքութիւնն իը զզացուի զեռ երկայն տարիներու ընթացքին մէջ, որ աւելի երկար ժամանակ տեւեց ոյն տեղ՝ քան բոլոր իտալիոյ միւս մասանց մէջ, որ և յանկարծիկան փայլմասիր կը ցուցընէ մերի ընդ մերթ իւր զօրութիւնը: Վենետիկի միշտ անկախ քաղաք մ'է, սիրելի հայրենիք մը. մինչեւ Փլորենտիա, Հոռվմ և Բոլոնիա յոյ թափարունք էին պարապորդաց և սիրողաց: Ժաղովսկորդն հպատակ լինելով հանգերձ՝ միանգամայն քաղաքացի էր յարմար առթին. երբ լուսուիկոս Փի և Մաքսիմիլիանոս տիրեցին ցամաք երկրին մէջ զըստնուած վենետիկեան գաւառներուն, գաւառացիք կ'ապստամին յանուն սուրբ Մարկոսի, և կամաւոր զինուորք, ի հեծուկո զքսին, վերստին կը զրաւեն զՊատաւէոն: Երբ Պաւուզո ի քահանայագետան կ'ուզէ կատարել տալ իւր կամբը ի վենետիկ, վենետիկեան կղերն հայրենասէր կը հանդիսանայ և ժողովուրդն ծաղրածութեան աղաղակներով կը վոնաէ պատական⁴ արեղաները: Երբ բռվանդակ իտալիոյ վրայ կը սարածուի եկեղեցական հաւատաքննութիւնը, վենետիկեան ծերակոյտն զբել կու առյ Պաւուզ Մարկի ընդգէմ Տրիտենցիան մողովյն, կրօնական թոյլտութիւն կու առյ իւր երկրին մէջ նորաղանդից, հայոց, մամետականաց, հրեից, յունաց, կը թողու իրենց ամաճարները, կը ձգէ որ հերետիկոս թաղուին եկեղեցեաց մէջ: Աղնուականիք անդամ՝ զիտեն միշտ կը սուիլ: Վենետիկաներորդ զարու

թացքին մէջ, մինչեւ եօթնեւտաներորդ զարն և աւելի եւս անվրագոյն, նորս ի Դաղմասահա, ի Մոռէտ և բրունդակ Միջերկրականին վրայ կը պաշտպանն երկրը յամառութեամբ ընդգէմ անհաւատից: Փամագուածի պահականոցն միայն սովոր կ'առնուի (1571), և իւր կառավարիչն բրագաղինոյ, ողջ ողջ մորթը հանուելով, հին ժամանականերու զիցազներէն է: Լիսպանոսոյի պատերազմին մէջ, քրիստոնեայ նաւատասորմղին կէօր միայն վենետիկեան նաւերը կը կազմէին: Այսպէս աւեն կողմէ, հետզհետէ աստիճանաբար ակրանալով հանգերձ, վտանգն, ազգեցութիւնն, հայրենասիրական զզացումն, համառօտ ըսել, այն ամենայն որ կը կազմէ կամ կը զօրացնէ հոգեկան մեծ կիւնաքը՝ կը գտնուի այս տեղ. Ճինչղեռ, բովանդակ թերակղզուցն մէջ, օտար աշխարհակալութիւնն, կղերական հարստահարութիւնն, հնշտասէր կամ ակադեմական անգործութիւնն կը յօժարեցնեն զմարդ դատարկասուն և մեղկ բարուց, երգասիրութեան նրբութեանց և շատխոսութեան նուարաց:

Բայց եթէ մարդկային զօրութիւնն ընաւ ջլասուած չէ ի վենետիկ, սակայն կը տեսնուի կամաց կամաց անոր թոյլնալը: Կառավարութիւնն կասկածու բռնակալութեան փոխուելով, զուրո կ'անուանէ Մոչենիզոյ մը, անամօթ շահազէտ մը՝ որ օգուտ կը քաղէ հասարակաց տաղնապէն, փոխանակ այն կարուրու Զենոնի որ ազատեց հայրենիկը, երկու տարի բանափ մէջ կը պահէ նա Զենոնը, ցամաք երկրի զօրքերը կը յանձնէ զօրալիքաց, կ'ամփոփէ իշխանութիւնը երեց խուզարիուաց ձեռքը, կը քաջալերէ մասնիշները, զազունի սպանութիւններ կը կատարէ և կը հրամայէ մողովրդեան որ իրենք զիրենք հանոյից ասն: — Միւս կողմէն, շայլութիւնն կը սկսի: Յամին իբր 1,400, տուներն «բոլորն ալ փոքրիկ էին»: բայց կը գտնուէին վենետիկոյ մէջ հազար աղնուականից չօրս հազարէն մինչեւ եօթանասուն հազար զուկատ եկամուտ ունեցողներ, և երեք հազար զուկատ կը բաւէին պալատ մը գնելու համար: Այսունետեւ այլ եւս

4. «Վենետիկեցի ենք և ապա քրիստոնեաց».

ձեռնարկութեանց և անձնանուիրութեան համար չէր զործածուեր այն մեծ հարստութիւնն, այլ փառաւորութեանց և պերճութեանց համար : Յասին 1495, կուլին զարմանալով մը կ'ըսէր օ Մ'եծ ջրանցն, որ կարծեմ թէ աշխարհիս ամենէն գեղեցիկ փողոցն է, և ամենէն աւելի լաւագրյն տուներով զարդարուածն. տուներն շատ մեծ են, բարձր և ընակիր քարէ, — և ասոնք հարիւր տարիներէ ի վեր շինուած են : Ամենուն ճակատներն ալ սպիտակ մարմարինէ են, սրոնք կու գան խսարիայէն հազար մղոն հեռաւորութեամբ. գարձեալ, յաճախ ճակատին վրայ կան պորփիրի և օճաքարի խոչոր կտորներ . ներսը գոնեայ՝ ըստ մեծի մասին՝ ունին երկու սենեակ որը ոսկեզօծ տառաստաղներ ունին, վառարաններու նոր գարաւանդակներ յղկած մարմարինէ, ոսկեզօծ անկողիններու տախտակներ և նկարուած ու սովեզօծ հողմարդեներ, և ներսը փառաւորապէս զարդարուած կահ կարսիքով : Երբ նա հասաւ, քսանեհինզ մետաքսազգեսա և ծիրանազարդ աշնուական մարդիկ նորա առջևն ելան . զինքը մոտոցին բասորացյն մետաքսով ծածկուած նաւակի մը մէջ. « ոս ամենէն աւելի յաղթական քաղաքն է նորա տեսածներէն »: Վերջապէս, մինչեւ վայելելու պէսքին կ'առաւելու, ձեռնարկութեան ոգին կը նուազի. կապի անցքըն, վեշտասաներորդ զարու սկիզբը, լուսիտանիացըն ձեռքը կ'անցունէ Ասիոյ վաճառականութիւնը . Միջերկրականի և Աշխանտեանի վրայ, կարուղոս Եի դրամական միջոցներն միացած թրքաց ասպատակու-

թեանց հետ, կը նուաճեն ծովային ահազին կարաւանները, զորս պետութիւնն ամեն տարի կը տանէր ու կը բերէր Աղեքսանդրիայէն մինչեւ ի թրիւտ : իսկ ճարտարութեան գալով, արուեստաւորդ իրենց գաւառաց մէջ արգելուած, հսկողութեան ներքեւ ընկած և բանտուած, կը զարդին իրենց արուեստը կատարելազործելէ, և կը թողունոր իրենց օստարազգի մրցողը զերազանցեն քան զիրենք այն արուեստից մէջ և իրենք մատակարաբեն բոլոր աշխարհի : Այսպէս, ամեն կողմանէ զործելու ընդունակութիւնն կը նուազի, և վայելից յօժարութիւնն կ'առաւելու, առանց մին զմիւն ամբողջապէս չնջելու, այլ այն կերպով որ մին միւսին հետ խառնուելով, յառաջ զայ երկիվմի հագույն այն զուգմիւնն, որ է իր բարիխառանումիւն մի, ոչ շատ խիստ և ոչ շատ թոյլ, սրով կը ծնանին արուեստէ : Յիրաւի, 1454էն մինչեւ 1572, ընդ մէջ հաստատութեան պետական խուզարկուաց և Լեպանտոյի պատերազմին, ընդ մէջ աւարտման ներքին բանակալութեան և վերջին արտարին յաղթանակին, կ'երեւին վենետիկեան նկարչութեան հրաշալի ձեռակերպք : Յովհաննէս Բելլինի կը ծնանի 1426ին, Գիորգինէ կը վախճանի 1511ին, Տիաֆանոս 1576ին, Պ. Վերօնացին 1574ին, Տիանառետաոյ 1594ին : Հարիւր յիսուն տարուան միջոցին մէջ, պատերազմասէր քաղաքն, Միջերկրականի տիկինն, վաճառականութեան և ճարտարութեան զշխոյն՝ եղաւ զրօսավայր մը դիմակաւորաց և անհամեստ կանանց :

Շարայարելի

